

# ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

ՇԱԲԱՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ

Կրօնական և Աստուածաբանական

---

Թիի 9 ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԻՒՐԱԿԵ, 8 ՄԱՅԻՍ, 1888

---

ՆԱԽԱԲԱՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻ Ա. 1—17

1 Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ Աստուած, և  
2 Աստուած էր բանն. նա էր իսկզբանէ առ Աստ-  
3 ուած: Ամենայն ինչ նովաւ եղեւ, և առանց նորա  
4 եղեւ և ոչինչ որ ինչ եղեւն: Նովաւ կեանք էր և  
5 կեանքն էր լոյս մարդկան, և լոյսն ՚ի խաւարի անդ-  
6 լուսաւոր է, և խաւար նմա ոչ եղեւ հասու: Եղեւ  
այր մի առաքեալ յԱստուծոյ, անուն նմա Յովհան-  
7 նէս. առ եկն ՚ի վկայութիւն զի վկայեոցէ վասն լու-  
8 ոյն, զի ամենեքին հուատացեն նովաւ. ոչ էր նա  
9 լոյսն, այլ զի վկայեացէ վասն լուսոյն: Էր լոյսն ճշմա-  
10 րիտ որ լուսաւոր առնէ զամենայն մարդ որ գալոց  
է յաշխարհ: Յաշխարհի էր և աշխարհ նովաւ եղեւ  
11 և աշխարհ զնա ոչ ծանեաւ: Յիւրան եկն, և իւլքն  
12 զնա ոչ ընկալան. իսկ որք ընկալան զնա՝ ետ նոցա  
իշխանութիւն որդիս Աստուծոյ լինել, որոց հաւա-  
13 տասցեն յանուն նորա. ոյք ոչ յարենէ, և ոչ ՚ի կտ-

մաց մարմնոյ, և ոչ՝ ի կամաց առն, այլ յԱստուծոյ  
14 ծնան։ Եւ բանն մարմին եղեւ, և բնակեաց ի մեզ,  
և տեսաք զփառս նորա զփառս իբրեւ զմիածնի առ  
՚ի հօրէ, լի չնորհօք և ճշմարտութեամբ։ Յովհան-  
15 նէս վկայէ վասն նորա, աղաղակեաց և ասէ. Սա է  
16 զորմէ առէի, որ զկնի իմ գալոցն էր, առաջի իմ  
եղեւ, զի նախ քան զիս էր։ Զի ՚ի լրութենէ անտի  
նորա մեք ամենեքին առաք չնորհս փոխանակ չնոր-  
17 հաց։ Զի օրէնքն ՚ի ձեռն Մովլուսի տուան։ Չնորհքն  
և ճշմարտութիւնն ՚ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեն։

Նոր կիւրակէէն<sup>(1)</sup> սկսեալ՝ Եկեղեցին մի նոր շըջան կը  
մտնի եւ նոր տեսակ կրթութեամբք կը կրթէ զիւր մանկունսն  
՚ի հաւասոս Քրիստոսի։ Չորից Աւետարանաց ընթերցումն այս  
շըջանին մէջ, որ կը տեսէ մինչեւ Հոգեգալուստ, ամենէնն  
նշանաւոր է։ Յովհաննու Աւետարանն որոշուած է Ճաշոցի  
համար, որոյ նախարանն (՚ի վերոյ եղեալն) ստէպ կը կար-  
դացուի յեկեղեցւոջ զկնի Պատարագի, եւ իւր մեծ կարեւո-  
րութեան համար արժանի է մասնաւոր հետազօտութեան։  
Եթէ մարթ իցէ Աւետարանները միմեանց հետ բաղդատել՝  
Յովհաննու Աւետարանն անշուշտ կարեւորագոյնն պիտի հա-  
մարուի, որովհետեւ Քրիստոսի Աստուածութիւնն ամենէն  
աւելի պարզութեամբ այս գրոց մէջ կը քարոզուի։ մանաւանդ  
որ հեղինակի գլխաւոր նպատակն է այս վարդապետութեան  
քարոզութիւնն։ Աւետարանիս այս մեծ կարեւորութիւնն կը  
պահանջէ որ նախ մի քանի ընդհանուր ծանօթութիւններ

(1) ՚ի հնոււմն որպէս եւ այժմ ըստ Եկեղեցական արարողութեանց  
Զատկի Տօնն մէկ շաբաթ կը տեւէր եւ եօթնեակն Կրինազատիկ (Հնտեպաշչա)՝  
կը կոչուէր։ Հին ժամանակ նաև սովորութիւն էր չափանաս հաւատաց-  
եանները Աւազ շաբաթ օր մկրտել։ Զկնի մկրտութեան սորա սովորաբար  
իւրեանց մկրտութեան սպիտակ զգեստը հազած կը պահէին մինչեւ Կրինա-  
զատիկ, եւ յետոյ նոր աշխարհական զգեստ հազանելով՝ իր թէ մի նոր  
կենցաղավարութիւն կ'սկսէին։ Այս պատճառաւ Կրինազատիկն նաև նոր  
Կիւրակէ (հաւագի սարւաշի) անունն ստացաւ։

տանք նորա հեղինակութեան վերայ, որոյ ընդարձակութիւնն «Ներածութիւն Ս. Գրոց» աստուածաբանական ճիւղին կը պատկանի, բայց աստ մենք համառօտիւ կանցանեմք:

## ՆԱԽԱՏՐՈՒԹԻՒՆ

Ա. Սուրբն Յովհաննէս, եղբայր Յակոբու Երիցու եւ որդի Զերեգեայ, ծնաւ ՚ի Գալիլիա, Գենեսարէթ ծովուն մօտ, եւ իւր երիտասարդ ժամանակն իւր հօր եւ եղբարց հետ ձկնորսութեամբ կը պարապէր (Մատթ. Դ. 21): Նախ Յովհաննէս Մկրտչին յարեց, բայց յետոյ Անդրէասի հետ դարձաւ յաշակերտութիւն Քրիստոսի (Յով. Ա. 55): Առաքելոց մէջ՝ զկնի Պետրոսի՝ ամենէն նշանաւոր աստիճանն ունէր սա (Ղուկ. Ե. 51. Թ. 28 եւն.): Բայց ոչ մի աշակերտ Յիսուսի անձնական սիրոյն եւ մոտերիմ բարեկամութեան այնքան արժանացաւ որպէս այրս այս, որպէս եւ ինքն բացարձակ կը վկայէ զինքենէ. «աշակերտն զոր սիրէրն Յիսուս» (Յով. ԺԹ. 26): Զկնի մահուան Յիսուսի «առ Յովհաննէս զՄարիամ առ իւր», եւ շատ հաւանական է որ նորա մօտ յԵրուսաղէմ մնաց մինչեւ ցվախճան Տիրամօրն: Յետ այնորիկ Պետրոսին յարեց եւ նորա ընկերակցութեամբն ՚ի Յուդիայ եւ ՚ի Սամարիա քարոզեց (Դործ. Առակ. Գ. Ը. 14 եւն. Գալ. Բ. 1 եւն.): Եւ ՚ի վերջոյ Եփեսոս քաղաքի մէջ հաստատուեց եւ անտի իւր գործունէութիւնն Փոքր Ասիոյ մեծ մասին վերայ տարածեց: Յաւորսն Դոմիտիանու ընկեցաւ յաքսոր ՚ի կղզին Պատմոս ուր այն Յայտնութիւնն ընկալաւ (Յայտ. Յովհ. Ա. 9) որ Նոր Կտակարանի վերջին գրոց մէջ աւանդեալ է: Ընդ Ներուաւ կայսերը միւսանգամ դարձաւ յԵփեսոս եւ անդորր ապրեց մինչեւ ցմահ իւր ՚ի իսոր ծերութեան հարիւրամեայ հասակի: Եւսերիոս, Եկեղեցական Պատմութիւն, Դպր. Գ. Գլ. իջ:

Բ. Կղեմէս Աղեքսանդրացին, երբորդ դարու սկիզբն, այսպէս կը գրէ. «Իսկ Յովհաննէս իբրեւ ետես եթէ այլ Աւետարանքն վասն մարմնաւորութեան Տեառն մերոյ գրեալ են, աստուածակիր հոգւով արար Աւետարան հոգեւոր ՚ի յորդորանաց անտի աշակերտելոց իւրոց ածեալ»: (Եւսեր. Ե-

կեղ. Պատ. Դպր. Զ. ԴԼ. ԺԴ.։ Այս խօսքերն՝ մեր Աւետարանի ընդհանուր նիւթնեւ գլխաւոր նպատակն ըստ բաւականին կը նկարագրեն։ Մինչդեռ առաջին երեք Աւետարանիչք Քրիստոսի արտաքին եւ մարմնաւոր անօրինութիւնն կը նկարագրեն, Յովհաննէս կը ջանայ այն բնազմանցական հանգամանքներն որ Յիսուսի անձին կը վերագրեին՝ պատմամանօրէն լուսաբանել։ Այս է պատմառն այն նախաբանի յորում Յիսուսի բնութեան խորհուրդներն իմաստասիրաբար կը յայտնէ, եւ 'ի ի. Յ1. առանձինն կը յիշէ որ իւր Աւետարանի նպատակն այն է որ ցոյց տայ՝ թէ Յիսուս Որդի է Աստուծոյ։

Այն կարիքն որով Յովհաննէս ստիպեցաւ մի « հոգեւոր Աւետարան » գրել՝ առաջին դարու Գնոստիկեան (²) հերետիկոսների արշաւանաց առթիւ գոյացաւ։ Կերինթոս, իւրեանց գլխաւորն, կ'ուստոցանէր թէ աշխարհս ոչ է յԱստուծուծոյ ստեղծեալ, այլ մի ուրիշ խոնարհագոյն արարչագետէ եւ թէ բանն միայն առժամանակեայ հանգեաւ Յիսուսի վերայ 'ի մկրտութեան իւրում 'ի Յորդանան գետ։ բաց 'ի սմանէ Յիսուս իրեւ լրկ մարդ կը նկատուէր։ Այս Գնոստիկեան վարդապետութեան դէմ Յովհաննէս կ'ապացուցանէ թէ Յիսուս՝ բանն մարդացեալ կամ Որդի Աստուծոյ է (Ա. 1 եւն. մանաւանդ 14. ի. 51), եւ թէ Աստուծած զամենայն ինչ այս Բանի միջոցաւն ստեղծեց։

Այս է գլխաւոր նիւթ եւ նպատակ Աւետարանիս, եւ այս հակիրճ ծանօթութիւնն բաւ է առ այժմ նորա ուսումնասիրութեան ձեռնարկելուն համար։ Շատ հաւանական է որ Յովհաննէս իւր Աւետարանն յԵփեսոս յամի 70 գրեց։

### ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆ

1—5. ԲԵՌԻԹԵԻՆ եւ ԳՈՐԾ ԱՆՍԿԻԶԲՆ ԲԱՆԻՆ. — Ի ԱԼՋՐԱՆԻ (²), թէպէտ Աւետարանիչն, անշուշտ դիտ-

(²) Գնոստիկեան աղանդին արդէն Պօղոս Առաքեալն կ'ակնարկէ Կողոսացոց եւ Հովուական Թղթոց մէջ, նաև 'ի Գործ Առաք. ի. 29, 30: Գնոստիկեամ՝ ցնցուց (գիտուրիւմ) բառէն է ածանցեալ։ Նորանց կրօնըն մի խառնուրդ էր զանազան դիտական գիտութեանց։

մամբ, Ծննդոց Ա. 1. (իսկզբանէ արար Աստուած եւն.) կ'ակնարկէ, այս իսկզբանի եւ այն իսկզբանի միջեւ մեծ զանազանութիւն կայ: Անդ՝ սկիզբն է արարչագործութեանց եւ հետեւաբար առ ժամանակաւ, աստ' Աւետարանիչն կը խօսի անժամանակ եւ անսկիզբն գոյութեան վերայ, այսինքն, նախ քան զժամանակ: Աստ նշանակէ: Երբ որ Աստուած ժամանակը սահմանեց եւ երկիր ու երկինն արար, այն, յառաջ քան զայս սահմանադրութիւն ժամանակի — «իսկզբանէ յառաջ քան զերկիր առնել» (Առակաց Լ. 23) —: Յանհուն խորս յաւիտենականութեան, յորս ոչ կարեն միտք մարդկան թափանցել, բանն էր եւ էր: — Եր Բանն (<sup>1</sup>): Այս ան-

(1) Յովհաննէս Աւետարանիչն զմարդացեալն Յիսուս կը կոչէ Լնգոս (λόγος), որ է Բան: Տարակոյս չկայ որ լոկու քառն Յովհաննու կենդանութեան ժամանակ միջնորդ աստուածային գործողութեան կը նշանակէր. այնպէս որ երբ Յովհաննէս իւր Աւետարանի խմբացութեան ծեռնարկեց եւ արդէն նախ քան զբրիսոս Բան ոչ թէ միայն Աստուած յատկութիւն կը համարուէր, այլ իրեւ մի երկրորդ անձնաւորութիւն: Այն ազդիւն յորմէ այս զաղափարն ու կոչումն ծագեց եւ յորմէ Յովհաննէս ուղղակի կամ անուղղակի կերպի քաղեց պիտի փնտւենք Ծննդոց եւ Երկրորդականոն գրոց եւ Աղեքսանդրիոյ երայական փիլիսոփայութեան մէջ: Յովհաննէս ՚ի բերանոյ Յիսուսի իսկ զիտէր թէ նա յառաջ քան զրսեղծումն աշխարհի Հօր հետ փառակից էր և թէ Հայր «Ես Որդու ունել կեանս յանձին իւրում» (Յով. Ե. 26.): Իւր Յայտնութեան տեսին մէջ Յիսուս՝ ՚ի նախազոյութեան իւրում իրեւ պատճառ ամենայն արարածոց երեւեցաւ, իրեւ սկիզբն եւ վերջ («Ես եմ Այր եւ ես եմ Քէ»): Ծննդոց սկիզբն Բանն Աստուած իրեւ միջնորդ կամ գործականար ստեղծագործութեան կ'երեսի. ՚ի յերկրորդականոն խրատական զիրսն Առլիթա (տագէ՛) որ է իմաստութիւն, որ Հօր աթոռոյն ժառանգորդ է իսկրանէ արարածոց որ ամէն ինչ իւր լուսովն կը լուսաւորէ եւն. (Առակ. Լ. 23. Խմաս. Սեր. ԲԴ. 6-9. Խմաս. Սոլ. Լ. 40. Է. 22.):

Աղեքսանդրացի Հրէայ Փիլոն իմաստէրն զայս վարդապետութիւն քաւականին որոշած ու յատկացուցած էր: Բայց Փիլոնի Բանն Յովհաննու Բանէն կը տարբերի: Փիլոնի Բանն մի Երկրորդ Աստուած է, Թէպէտեւ այսպէս չի կոչուիր: Հաս Փիլոնի վարդապետութեան Բանն (մարդկուէն խօսելով) Աստուած միտքն է: Հաս Յովհաննու՝ Բանն յատուկ անձնաւորութիւն մի է. նա ո՞չ միտք է ո՞չ զաղափար. նա ինքն է ստեղծօղ, արարիչ ամենայն արարածոց: Հաս Փիլոնի Բանն լուսոյ աղբիւր է, թէ՛ հոգեւոր եւ թէ՛ բնական. ըստ Յովհաննու՝ նա մօսառ եւ բարդական լոյս մի է որ զմադիկս լուսաւորէ, որ աշխարհիս բարդական եւ հոգեւոր խաւարին զէմ կը

ժամանակ անոկզբնաւորութեան մէջ Բանն կար, ոչ եղեւ որպէս այլ ամենայն եղելութիւնք որք սկիզբն ունին, այլ անորոշ եւ անսահման կերպիւ էր: Այստեղ Աւետարանիչն կը խորասուցէ Որդւոյն Աստուծոյ անժամանակ լինելու մտածման մէջ որպէս եւ Տէրն մեր իսկ ըստ Ժէ. Յ. Վկայեաց («Եւ այժմ փառաւորեա զիս, հայր, առ ՚ի քէն փառօքն զոր ունէի յառաջ բան զինելին աշխարհի առ ՚ի քէն»). — Եւ Բանն էր առԱսուած): Մի եւ նոյն միտքն ուրիշ խօսքերով կը կրկնէ: վասնզի եթէ բանն իսկզբանէ էր, անշուշտ առ Աստուած էր նա, որովհետեւ միմիայն Աստուած իսկզբանէ էր: — Եւ Ասուած էր բանն) այսինքն, Բանն՝ Ասուած էր եւ ոչ թէ Ասուած բան էր: Աւետարանիչն աստիճան առ աստիճան կը բարձրանայ մինչեւ Բանին ամենաբարձր ածական կուտայ՝ ասելով թէ նա Աստուած էր: Այս է բուն ռազմատակ Աւետարանիս որ ՚ի վերջ կոյս՝ Թովմասի խոստովանութեամբն եւ Քրիստոսի իսկ ընդունելութեամբն կը հաստատուի (ի. 28 եւայն):

2. Նա էր իսկզբանէ առ Ասուած) Առաջին տան երկու յօդուածներն այժմ կը միացնէ եւ իբրեւ արդիւնք նախընթաց խորհրդածութեան կը շեշտէ թէ նոյն իսկ այս աստուածանման Բանն աշխարհիս ստեղծումին յառաջ առ Աստուած էր, Աստուծոյ կամաց գործադրողն էր:

3. Ամենայն ինչ եւն.): Ամէն բան որ կայ թէ՛ մեզ յայտնի եւ թէ անյայտ, առանց ստեղծագործութեան պարագայքն յիշելու՝ թէ ինչպէս եղաւ, Բանին կը վերագրէ: — Եւ առանց նորա եղեւ եւն.): Եթէ Բանն է հեղինակ ամենայն արարածոց, ապա անկարելի է ո եւ է առարկայ կամ իր ենթագրել որ նորա գործն չը լինի:

մարտոի: Հաս Փիլոնի Բանն ո եւ է առնչութիւն չունի Մեսիայի հետ, ոչ եւս մարդեղութիւնն նորան ծանօթ էր: Փիլոնի Բանն բնաւ չէր կարող մարմնանալ: Բայց ըստ Յովհաննու Բանն մարմին եղեւ եւ իբրեւ Մեսիա երեւեցաւ աշխարհի:

Յովհաննէս զնախազոյ Տէրն Լնգոս կամ Բան կոչէ ոչ միայն բանզի այս անուն արդէն այդ կամ համաբուն նշանակութեամբ գործածական էր, այլ նաև քանզի այդ բառն Որդւոյ ընութիւն ու գործունէութիւն ամենէն լաւ կը նկարագրէ: Որդին «բան» է բանզի, որպէս բանն մարդկացին մօաց

4. Նովաւ կեանի կր եւն.) Յոյն բնագիրն է ևն անտօ հաջ դի սի նմա կր կեանի: Բանն՝ անզգայ գործիք չէր Աստուծոյ ձեռքումն որ ինքնին անկենդան լինէր. ընդհակառակն, որպէս ամէն ինչ, նորա կեանին ընդհանրապէս 'ի նմանէ կը բղխէ, նա է աղբիւր կենաց եւ կենդանութեան: Բայց այդ կեանքն նաեւ մարդոյս տալով՝ մի ուրիշ նպաստաւոր հետեւանք ունեցաւ, նա եղաւ լցո մարդկան, վասն զի այն աստուածատուր կենաց զօրութիւնն է որով մարդ բարձր է քան զամենայն արարածո. թէպէտեւ ստորին արարածք կեանք ունին, բայց այդ կեանք ոչինչ օգտէ նոցա առ 'ի լուսաւորութիւնն մոտաց իւրեանց. քանզի աստուածգիտութիւնն միայն մարդկային սերի յատկութիւնն է:

5. Աւետարանիչն գարձեալ խօսքը խօսքից կատելով նախկին խնդիր բային այստեղ տէր բայի կը շինէ: Այն լոյսն որ պատճառ է կենացն Քրիստոսի՝ խաւարամած աշխարհիս մէջ կը փայլի: Աշխարհ ըստ ինքեան, առանց կենաց եւ կենաց լուսոյն, լուսաւորութենէ զուրկ կը լինի. այս է պատճառն որ մարդ՝ իւր մոտաց լուսաւորութեամբն կը գերազանցէ զամենայն արարածո, եւ խաւարեալ աշխարհիս մէջ կը լուսաւորէ եւ կը փայլի: Եւ թէպէտ խաւարամած աշխարհի մէջ կը փայլի, սակայն խաւարէն հեռի եւ զատ է, խաւարի հետ խառնուած չէ լոյսն բաժանեալ է 'ի խաւարէ, եւ խաւարն հեռացեալ 'ի լուսոյն, «ոչ եղեւ նմա հասու»: Արդ, ի՞նչպէս եղաւ որ լոյսն ներկայ աշխարհին խաւարին մէջ փայլեցաւ: Պատասխանն նախաբանիս երկրորդ մասն կուտայ:

6—13. ԱՇԽԱՐՀԻՍ ՅԱՐԱՐԵՒԹԻՒՆՆ ԱՌ ԵԲԵԿԵԱԼ ԼՈՅՍՆ: Աւետարանիչն այստեղ Յովհաննէս Մկրտչի վկայութիւնն կը յիշէ իբրեւ պատօմական եւ ճշմարտութեան համաձայն մի փաստ:

յայտարութիւն (արտայտումն) է, նոյնպէս Հօր բնութեան սպաւորութիւնն իւր փառաց պատկերն է: Յայտնութեան զրոց մէջ Յովաննէս ծիռ վերայ հեծեալն (Քրիստո) կը նկարագրէ եւ կ'ասէ թէ «ունէր անոն զրեալ, զոր ոչ որ զիտէ՝ բայց միայն ինքն»: Բայց յետոյ կը յարէ. «Եւ կոչէր անուն նորա բան Աստուծոյ», (Յայց. Յովի. ԺԹ. 12. 13.) որով Աւետարանիչն կ'ուզէ ասել թէ այս է ամենայտմար անունն զոր մարդկային լեզուն կարող է տալ ի նշանակութիւն բնութեան Որդւոյն:

7. Սա եկն՝ի վկայութիւնն եւն.։ Վկայութիւնն այն է երբ մի մարդ մի եղելութեան ճշմարտութիւնն իւր անձնաւկան փորձառութեամբն կը հաստատէ։ Աստ Յովհաննէս կը վկայէ « վասն լուսոյն », եւ որովհետեւ միայն մի տեղի ունեցած եղելութիւն կարէ վկայութիւն ստանալ, եւ լոյսն ըստ 5. տան դեռ կը փայլի յաշխարհի, ուստի Յովհաննու վկայութիւն այն լուսոյն երեւման կը վերաբերի, զոր ինքն տեսած էր իւր մկրտութեան ժամանակ եւ Աստուծոյ յատուկ թելագրութեամբն։ — Զի ամենեին եւն.։ Այս վկայութեան նսկատակն այն էր որ մարդիկ, ամենայն ազգ մարդկան, հաւատան։ — Նովար ) ոչ լուսոյ կամ Քրիստոսի, այլ Յովհաննու ձեռամբն. այսինքն Յովհաննու քարոզութեամբն համոզուին եւ հաւատան։ Այսոեղ հաւատալն չի նշանակել յԱստուծած հաւատալ, այլ այն լուսոյն երեւման վկայութեամբ համոզուիլ, եւ վկային՝ իւր մարդարէութեան համար, հաւատ ընծայել։

8—9. Յովհաննէս Մկրտիչ այդ լոյսը չէր, նա լոկ վկայ էր այդ լուսոյն։ Լուսոյն պաշտօնն է՝ լուսաւորել, եւ ըստ 5 տան Բանն է այն լոյսն որ խաւարամած աշխարհիս մէջ կը փայլի եւ զմարդն կը լուսաւորէ։ սա է ճշմարիտ լուսոյ յատկութիւնն եւ այս յատկութիւնն միայն Բանին կը վերաբերի եւ ոչ Յովհաննու Մկրտչին։

10. Յաշխարհի հր։ Քրիստոս եկաւ յաշխարհ որպէս զի զնա լուսաւորէ։ ինքն արդէն Տէր եւ Արարիչ էր աշխարհի, որովհետեւ « աշխարհ նովաւ եղեւ ». աշխարհի արարիչն՝ եղաւ նաեւ լուսաւորիչ աշխարհի։ այս պարագայն պէտք էր բաւական լինէր նորա բարի ընդունելութիւն գտնելու համար։ որովհետեւ արարածն միշտ իւր արարչին հետ ունեցած առնչութիւնն կը զգայ եւ արարած լինելու գիտակցութիւնն ունի. սակայն « աշխարհ զնա ոչ ծանեաւ »։

11—12. Յիւրան եկն, եւն.։ Հիմա աւելի մասնաւոր կերպիւ կը խօսի։ Քրիստոս եկաւ յաշխարհ նախ իւր ընտրեալ ժողովրդեան (այսինքն Հրէլց) համար, բայց Հրէայք զնա ոչ ընկալան։ Ուստի Աստուծած իւր ժառանգութիւնը ընդարձակեց բոլոր մարդկային սեռի վերայ. այլ եւս որդիքն

իսրայէլի չմնացին միակ ժառանգորդք արքայութեան Քրիստոսի. ամէն մարդ որ Քրիստոս ընդունէր, ամէն մարդ որ Բանին լուսովն լուսաւորուէր, կարող էր Աստուծոյ որդեղիր դառնալ: — Ես նոցա իշխանութիւն ) ոչ պատիւ կամ մեծութիւն, այլ արօնութիւն տուեց: Այս ժառանգորդութեան միմիայն միջոցն եւ զբանն ընդունելու միակ նշանաբանն է հաւատալն « յանուն նորա », մանաւանդ որ հաւատալն այդ ընդունելութեան հետեւանքն է եւ նորա հետ սերտիւ կապեալ է. քանզի ով որ երեւեալ Բանն ընդունէ՝ իւր համոզումն կը խոստովանի թէ՝ ի նմա (ի Բանին) կամ նովաւ Աստուծոյ յայտնութիւնն տուաւ մեզ. եւ միայն այս ( հաւատոյ ) միջոցաւ կարէ Աստուծոյ յայտնութիւնն արդիւնաւոր լինել որպէս զի նա Աստուծոյ որդեղիր դառնայ:

13. Այն անձինք որք 'ի Քրիստոս հաւատազգ՝ Աստուծոյ որդիք կը դառնան, յԱստուծոյ կը ծնամին, մարմնաւոր ծննդեան պարագայից հետ կապուած չեն լինել, որովհետեւ այդ ծնունդն հոգեւոր է եւ ոչ մարմնաւոր: — Ոչ յարենիկ). արիւնն իբրեւ կեդրոն եւ գլխաւոր պայման մարմնաւոր կենաց որով ծնունդն որդի 'ի հօրէ կը շարունակուի: — Եւ ոչ 'ի կամաց մարմնոյ, եւ ոչ 'ի կամաց առն): Աստուծածային ծնունդն տեղի կունենայ ոչ մարդոց զուգաւորութեամբ 'ի մարմնաւոր ցանկութենէ, կամ մարդի (առն) կամքովն (քանզի թէպէտ ծննդեան եւ ծնանելոյ օրէնք յԱստուծոյ է սահմանեալ, մարդ, գրեթէ իւր ազատ կամօքն զայդ օրէնք կը գործադրէ) (¹):

14—18. ՄԱՐԴԵՂՈՒԹԻՒՆ ԲԱՆԻՆ: Զայն մեծ եղելութիւն որոյ պարագայք Աւետարանիչն նախընթաց տանց մէջ մանրամասնօրէն պատմածէ եւ զանազան կէտեր լուսաբանած, այժմ մի անգամ եւս սրտի մտօք եւ հոգերուղիս եռանդեամբ կը հոչակէ, եւ իւր անձնական վկայութիւնն եւս կը յաւելու:

14. Եւ )· արդ, անցնինք ուրիշ առարկայի եւ տեսնենք

(¹) Աս դիտելի է Աւետարանչի նարտասանական ընթացքն, ի՞նչպէս աստիճան առ աստիճան ընդհանուրէն առ մասնաւորն կը բայլէ, նախ «աշխարհն», յետոյ «իւրին», յետոյ առանձին մարդիկ:

այդ երեւեալ Բանն եւ լցան եւ այսքան օրհնութիւններ բերողն ինչպէս եկաւ, եւ այս հաւատքն՝ ի նա ուստի է, որոյ շնորհիւ մարդս կարող է մի այդպիսի մեծ փոփոխութեան ենթարկուիլ՝ եւ որդի Աստուծոյ դառնալ։ Աւասիկ այս այսպէս եղաւ. Բանն մարմին եղեւ եւն։ — Բանն մարմին եղաւ (մարմին դարձաւ, այսինքն մի մարմնաւոր եւ նիւթեղէն բնութիւն զգեցաւ, տեսանելի եւ չօշափելի, որպէս Յիսուս էր յայսմ աշխարհի։ Որովհետեւ « եղեւ » կը ցուցանէ թէ եղաւ որ ինչ ոչ էր նա իսկզբանէ, ապա մարդեղութիւնն չի նշանակեր թէ Բանն զինքն միայն մահկանացու մարմնով ծածկեց։ Բանն մարմնաւոր կատարեալ բնութիւն առեց, եւ որպէս այլ ամենայն մարմին նա եւս հոգի ունէր. եւ այս հոգին ոչ թէ միայն կենդանութեան միջոցն էր այլ նաեւ բարձրագոյն հոգեւոր եւ մտաւոր կենաց աղքիւրն էր որպէս ամէն մարդոյ հոգին։ Ուստի միսալ է այն վարդապետութիւն թէ 'ի Քրիստոս՝ Բանն հոգւոյն տեղը բռնեց. որով իւր մարդկային մարմինն անկատար կը լինէր։ — Եւ թնակեաց 'ի մեզ), թնակեաց, էսկինաւուն, (տաղաւարհաց) մարդկային բնութիւնն էր այն տաղաւարն, յորում Բանն բնակեցաւ, 'ի կատարումն բազմաթիւ մարդարէութեանց թէ Աստուած բնակեսց 'ի ժողովուրդոյ իւր (Ելից. իԵ. 8. իԹ. 45. Ղեւտ. իԶ. 11. եւն.), ակնարկելով ուստի տապանակին յորմէ Աստուած զինքն Խորայէլացւոց կը յայտնէր. « Եւ տեսաք զիառս նորա եւն։ » Իմաստ. Սիր. իԴ. 13 կ'ասէ իմաստութիւն « բընակեցաւ 'ի մէջ Յակովբայ »։ « 'ի մեզ » կը նշանակէ ընդհանրապէս հաւատացեալք 'ի Քրիստոս եւ ոչ թէ միայն Երկուտասանքն։ — Զիառս նորա) մեծվայելչութիւն Բանին, ահեղ փառք աստուածային (որ Հին Կտակարանի մէջ իբրեւ լցու կամ հուր կ'երեւի)։ Աստ Աւետարանիչն կ'ակնարկէ Քրիստոսի սքանչելագործութիւններին եւ մարդարէական ամենագէտ քալուզութեանց։ — Իբրեւ միածնի առ 'ի հօրէ Հիմա օրինակով կը նկարագրէ զիառս Բանին մարմնացելց։ Ինչպէս որ մի հայր որ միայն մէկ որդի ունենայ կ'ուզէ իւր բազր ունեցածն իւր որդւոյն տալ 'ի ժառանգութիւն եւ զնա ամէն մասամբ իւր յաջորդն շնորհէ, քանզի ուրիշ որ-

գիք չունի որ ստիպուի իւր ունեցածն բաժանել նորանց մէջ,  
նոյնպէս է փառք Բանին մարմնացելոյ, միածնի որդւոյն Աս-  
տուծոյ, որ Աստուծոյ բոլոր որպիսութիւններն ու կատարե-  
լութիւնն ունէր (<sup>1</sup>): Լի շնորհօֆ եւ նշխարտութեամբ) լիութիւն  
շնորհաց եւ ճշմարտութեան այն որպիսութիւնն է որով մարմ-  
նացեալ Բանն յայսմ աշխարհի փայլեցաւ, եւ այս արդէն  
մեծ նշանակ է Աստուծոյ միածին ժառանգ լինելուն:

15. Յովհաննէս վկայէ). Զայս երեւումն յաւիտենական  
եւ Աստուածային Բանին 'ի մարմին մարդկեղջն, զորոյ տե-  
սութենէն Աւետարանիչն 14 տան մէջ կը խօսէ. Յովհան-  
նէս Մկրտիչն կը վկայէ, եւ այս վկայութիւն՝ իւր (Աւետա-  
րանչի) իսկ փորձառութիւնն շարունակ իւր աչքի յառաջ կը  
պահէ: Սա է պատճառն որ ներկայ եղանակ գործ կ'ածէ  
« վկայէ » եւ ոչ անցեալ՝ վկայեաց: — Աղաղակեաց ) Յով-  
հաննէս գաղտագողի, ծածուկ կերպիւ, միայն մի քանի մտե-  
րիմների չասաց, այլ բացարձակապէս առաջի աշխարհի ա-  
ղաղակեաց: — Սա է զորմէ ասէի եւն. ): Յովհաննէս այս-  
պէս (տուն 30) վկայեց. նա ասաց. թէպէտ Յիսուս ժամա-  
նակաւ եւ հասակաւ ինձնից կրտսեր է, սակայն նա 'ի բնէ  
շատ բարձր է. ես լոկ ծառայ եմ, նորա նախընթաց կարա-  
պետն եմ որ նորա գալուստն կ'աւետեմ, իսկ նա իմ Տէրն եւ  
իշխանն է. ես եմ վասն նորա, եթէ ոչ՝ ոչ պիտոյ էր ինձ  
լինել: Արդարեւ իբրեւ մարդ ես յառաջ եկայ յաշխարհ,  
եւ նա զկնի իմ եկաւ (ըստ մարմնոյ ծննդեան), սակայն նա  
'ի վաղուց հետէ կար եւ կենդանի էր, ինձնից շատ շատ յա-  
ռաջ 'ի խորս յաւիտենականութեան իշխէր:

16. Այստեղ գարձեալ Աւետարանիչն կը խօսի, ոչ Յով-  
հաննէս Մկրտիչն: — Զի՞ ի՞րուրենէ անտի): Տեսանք (14)  
որ Բանն մարդացեալ՝ իբրեւ հարազատ եւ միածին ժառան-  
գորդ իւր երկնաւոր հօր կատարելութեանց, կրէր յանձին  
իւրում լիութիւն (կամ լրութիւն) շնորհաց եւ ճշմարտու-  
թեան, եւ Յովհաննու վկայութիւնն նմանապէս նոյնը կը  
հաստատէ. արդ, մեք եւս մեր անձնական փորձառութեամբն

(1) Ուշեմն ըստ մեր բացարտութեան Վենեսկոյ Աստուածաշունչի ըն-  
թեցումն «Հօրե» ուղիղ չէ եւ պիտի հասարակ գրով հօրէ լինի:

կարող ենք նոյնը հաւաստեաւ խոստովանիլ: — Շնորհս փոխանակ շնորհաց): Այս շնորհաց լրութեան աղբերէն է որ մենք հետզհետէ, մի ըստ միոջէ, « շնորհաք շնորհքի վերայ » կ'առնումք: Այսինքն, մէկ շնորհաք ընդունելէն յետ, եւ զայն իւրացունելէն զկնի, մէկ ուրիշ եւ բարձրագոյն շնորհաք կ'ընդունիմք հին շնորհաց փոխարէն, եւ այսպէս աստիճան առ աստիճան « շնորհս փոխանակ շնորհաց » ստանալով՝ կը բարձրանամք կը հասանեմք այն կատարելութեան որոյ վասն Բանն մարմնացաւ, այսինքն, որդիք Աստուծոյ կը դառնամք ըստ 12 եւ 13 տանց:

17. Մարդացեալ Բանին լրութենէն մենք շնորհաք ենք ստացել, բայց նախ քան զգալուստն Քրիստոսի շնորհաք չը կար այլ միայն խստութիւն օրինացն Մովսիսի: Մովսէս միայն օրինաց արդարութիւնն կը պահանջէր, բայց մարդ կարող չէր այդ արդարութիւն կատարել որովհետեւ նա իւր զառածեալ բնութեամբն իր թէ խաւարամած աշխարհի մէջ կը գտնուէր եւ կարօտէր լուսաւորութեան լրւոյն Բանի (տուն 4.): այս պարագայում միայն շնորհքն կ'օգտէր մարդոյն, եւ զայդ Քրիստոս առատօրէն պարգեւեց<sup>(1)</sup>:

### ԽՈՐՀԴԱԾՈՒԹԻՒՆ ԶԱՏԿԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ

(Շարունակութիւն)

Արդ կը հաւատամք եւ կը խոստովանիմք զուարժ եւ անկասկած մոռօք որ Յիսուս յարեաւ 'ի մեռելոց: Բնդ նմին օրինակի հաւատամք որ մնի եւս գերեզմանին միշ չը պիտի

(1) Աւետարանիս բացատրութիւնն դիմամք ընդարձակեցինք նախ որովհետեւ Աւետարանն ինքնին շատ դժուարին էր, բայց յատկապէս իւր կարեւորութեան աղազաւ. քանզի Քրիստոսի Աստուածութիւն ամենապարզ կերպի աստ կը բարոզրի: Ուստի սա մի զօրաւոր փաստ է այն անհաւասից դէմ որք կ'ասեն թէ Քրիստոսի Աստուածութեան վարդապետութիւնն Ս. Գրոց մէջ չի գտնուիր եւ յետազայ դարուց յօրինեալ բան մի է: Ահաւասիկ Քրիստոսի ամենէն մտերիմ բարեկամի վկայութիւնն, որոյ համար Աւետարանին իսկ հալածանք կրեց եւ արսորուեց:

մնանի, այլ պիտի յառնենի եւ յաւիտեան ապրինի։ Քանզի  
եթէ Յիսուս — մարդն ճշմարիս, մարդն Յիսուս, խաչեցեալն,  
թաղեալն, ի մեռելոց յարեաւ, եւ զինքն իբրեւ միեւնոյն  
Յիսուսն, Տէրն եւ վարդապետն, իւր աշակերտաց յայտնեց,  
ուրեմն գիտեմք որ մարդիկ կարեն՝ ՚ի մեռելոց յառնել, քանզի  
ահա մի օրինակ ունինք։ Գիտեմք նաեւ որ վերստին կեն-  
դանանալն ոչ այլ ինչ նշանակէ՝ բայց թէ իւր նախկին անձ-  
նաւորութիւնն յետ ստանալ եւ միեւնոյն մարդն դարձեալ  
ապրի այն գիտակցութեամբն թէ նա ինքն է որ յառաջ  
կեայր։ Նա որ խոստացաւ զմեզ ՚ի մեռելոց յարուցանել, ահա  
ինքնին յարեաւ եւ յաղթեաց մահու։ Հիմա որ նա մեր աչքի  
յառաջ կենդանի կեայ, ի՞նչ ունինք ասելու։ Իւր ասածն  
արդեօք ճշմարիտ է, երբոր նա կ'ասէ։ «Ես եմ յարութիւն  
եւ կեանք։ Որ հաւատայ յիս կեցցէ եւ մի մեռցի։ Որ ոք  
կեցցէ եւ հաւատայ յիս մի մեռցի՝ ՚ի յաւիտեան։» Դարձեալ։  
«Ես եմ հացն կենաց։ Հարցն ձեր կերան զմանանայն յանա-  
պատին եւ մեռան։ Ես եմ հացն կենդանի, որ յերկնից իջ-  
եալ։ Ամէն ասեմ ձեզ. գայ ժամանակ, եւ արդ իսկ է, զի  
յորժամ մեռեալքն լուիցեն զայն որդւոյն Աստուծոյ յառ-  
նիցեն։» Հիմա քանի որ ինքն գերեզմանէն դուրս եկաւ եւ  
այն կեանքն զոր նա զոհեց՝ դարձեալ ընկալաւ, ի՞նչ պէտք է  
ասենք։ Արդեօք նա է կեանք եւ յարութիւն։ Արդեօք կարէ  
նա զնոսա որք հաւատան՝ ՚ի նա դարձեալ յարուցանել՝ ՚ի մե-  
ռելոց։ Նա ուսոյց։ «՚ի տան հօր իմոյ օթեվանք բազում են։  
Երթամ պատրաստեմ ձեզ տեղի։ Եւ եթէ երթամ պատրաս-  
տեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի  
ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։» Արդ եթէ նա ել ՚ի  
գերեզմանէն, ի՞նչ մը երկբայել թէ նա կամք եւ զօրութիւն  
ունի իւր խոստ։ Լ կատարելու։ Ընդ հակառակն, քանի որ  
գիտեմք որ նա հանքանացեալ մեր աչքի յառաջ կանգնած է  
եւ զինքն կը բարձր ցունէ առ հայրն ՚ի յերկինս, քանի որ  
իրեն իշխանութիւն տրուած զկեանս ունել յանձին իւրում,  
եւ կեանս տալ որում ինքն կամիցի, եւ ազատել ՚ի ձեռաց  
մահու զայն որ հաս սայ ՚ի նա. քանի որ նա այս բոլոր իշ-  
խանութիւնն ունի անշուշտ նաեւ նա իշխանութիւնն ու

կամքն ունի ոչ զոք ՚ի հաւատացելոց իւրոց թողուլ ՚ի ձեռս  
մահուան , այլ բառնալ զնոսա ուր ինքն կամիցի : Վասն այ-  
սորիկ քրիստոնեայք իսկզբանէ անտի կատարեալ հաւատով  
խոստովանեցին իւրեանց յաւիտենական եւ երանելի անմա-  
հութիւնը . բայց այս անսահման հաւաստութեան պատճառն  
միայն այն իրողութեան վերայ էր կիմնեալ թէ ինքն Յիսուս  
յարեան ՚ի մեռելոց , եւ Աստուած որ զՅիսուս յարոց ՚ի մե-  
ռելոց կարէ եւ զմեզ յարուցանել : Եւ Սուրբն Պօղոս յատ-  
կապէս կը գրէ առ կորնթացիս . «Եթէ յարութիւն մեռելոց  
չիք , ապա եւ Քրիստոս չէ յարուցեալ : Այլ արդ Քրիստոս  
յարուցեալ է ՚ի մեռելոց առաջին պտուղ ննջեցելոց . քանզի  
մարդով եղեւ մահ , եւ մարդով՝ յարութիւն մեռելոց : Որ-  
պէս Ադամաւն ամենեքին մեռանին , նոյնպէս եւ Քրիստոսի  
ամենեքեան կենդանասցին : » Քրիստոս է մեր յարութեան ե-  
րաշխաւորութիւնն . յանձին Քրիստոսի բաց աչքով կը տես-  
նենք եւ ձեռքով կը շօշափենք զյարուցեալն ՚ի մեռելոց . յան-  
ձին Քրիստոսի կը տեսնենք զյաղթողն մահու , զկենդանին  
զկենդանարարն . եւ սմին իրի կը հաւատամք որ նա կարօղ  
է զմեզ եւս յաղթող մահու եւ կենդանի առնել : Նա է յոյս  
եւ ապաւէն եւ միսիթարութիւն մեր ՚ի մահու : «Ընկլաւ մահ  
՚ի յաղթութիւն . ուր է , մահ , յաղթութիւն քո . ուր է ,  
դժոխք , խայթոց քո : »

Տեսնելով որ նա որ մեռաւ՝ այժմ կենդանի է եւ իշխա-  
նութիւն ունի միեւնոյն կենդանութիւնը մեզ պարզեւել ,  
մտածենք թէ ուրիշ ի՞նչ պատճառներ կան որ այս վերստին  
կենդանութեան յոյսն կը զուարթացնեն : Կ'ասեն , սկր է  
Աստուած : Ի՞նչ , կարելի՞ է որ սէրն Աստուած զխոհական  
մարդն , յոբում նա մի անպարագրելի սէր եւ տենջանք առ  
Աստուած դրած է , երբ որ սա բարգաւաճի եւ պտուղ տա-  
լու վերայ լինի , յանկարծ արմատախիլ առնէ զայն եւ ոչն-  
չացունէ : Այս ամենեւին չի համաձայնիր աստուածային սի-  
րոյն . քաւ լիցի որ Աստուած մարդոյս սրոտումն հաստատեալ  
սէրն , զոր ինքն իսկ տնկեաց , չիջուցանէ եւ առ ոչինչ գրէ :  
Արդարեւ սէր է Աստուած . եւ մեր սէրն պիտի բարձրանայ  
եւ միանայ ընդ սիրոյն Բարձրելոյն :

կատարեալ հաւատով կը հաւատամք եւ անսահման հաստատութեամբ գիտեմք որ յառնելոց եւ յաւիտեան ապրելոց եմք։ Այս յարութիւն, այս անմահութիւն, այս հաւատ, այս հաստատութիւն որպիսի աննման բարիք են սոքա մեզ համար։ Մեր երկնաւոր Հօր հետ յաւիտեան կեալ. ինչ ահուելի միտք։ Աւասիկ մենք արդ խակ կ'ապրինք եւ եմք՝ կը տեսնենք եւ կը զգանք, կը մտածենք եւ կը խօսիմք, կը սիրեմք եւ կ'աշխատինք, ունիմք եւ կը վայելեմք։ Աստուծոյ զարմանագործ ձեռակերաներն կը տեսնենք. բարձր զգացումներ կ'զգանք. ընկերներով շրջապատեալ եմք, եւ մեր միտքը միշտ կը հաղորդենք նորանց. մեք զնոսս կը սիրենք, նոքա՝ զմեզ. սիրոյ աչքն եւ հաւատարիմ միրսն մեզ ծանօթէ. ՚ի մի բան մենք երջանիկ ենք։ Դարձեալ գործերի կը ձեռնարկենք. արտաքին բնութեան վերայ կ'իշխենք եւ նորա բարիքը կը կժենք. հիանալի գործեր կ'արտադրենք, եւ նորանց տեսութեամբն կը զուարձանամք. հարստութիւն կը ժողովենք եւ մեր հարստութեամբն կ'ուրախանամք, եւ կը վայելենք։ Կեանք եւ սէր կը վայելենք. այն բարիքը կը վայելենք զոր մեր աշխատութիւնն կը պատրաստէ եւ բնութիւնը կը պարզեւէ. եւ երկապատիկ կը վայելենք, քանզի մենք միայնակ չենք. մի ազնիւ կենակից մեր երջանկութեան մասնակից է, սիրալիր զաւակունք կը խաղան շուրջ զմեօք։

Ո՛րքան բարութիւնների նկարագիր է այդ մէկ խօսքը։ «կեամի»։ Ապա որքան առաւել մեծ է միւս խօսքն «կեամի յաւիտան»։ Երբոր մահն կը մերձենայ եւ հոգին ՚ի մարմնոյ բաժանելու վերայ է՝ յայնժամ կ'զգամք ինչ կը նշանակէ կեամի։ Բաժանումն յաշխարհէս յայնժամ խիստ ծանր կը թուի. մենք չենք ուզեր մեր բարեկամներն ու սիրելիներն ժողնել. մենք չենք ուզեր մեր ստացուածներէն բաժանուիլ։ Միայն մէկ տարի, մէկ ամիս, գոնչ միայն մէկ օր եւս ապրիլ։ Ինչ հրճուանք, երբ մահուան ցաւոց մէջ քեզ աւետեն։ Վտանգն անցաւ. ոչ թէ միայն մէկ օր ոյլ բազում ամս կարես կեալ։ Բայց եթէ մի մարդոց կեանքն ոչ թէ միայն մէկ օր կամ մէկ տարի երկարելու լինի, այլ անվախճան ժամանակ, որպիսի կրծուանք եւ ուրախութիւն։ Ո՛հ, եթէ մահն

այնքան սոսկալի է, կեանքն՝ այնքան հրճուալի, ապա որդքան մեծ եւ անգին է յաւիտեան ՚ի մահուանէ հեռի մնալ եւ կեալ միշտ. ապա որդքան ցանկալի պիտի լինի մեր երկնաւոր Հօր հետ ապրիլն։ Մենք ՚ի կեանս յայսմիկ գեռ շատ դժուարութիւններով շրջապատեալ ենք։ Կաղն՝ ցուպը ձեռին հառաջանոք եւ ցաւօք կը քայլէ. կիւանդն պառապանաց անկողնոյ կը ծառայէ. ինեղ աղքատը անարդ ու անպատիւ դռնէ դուռ հաց կը մուրայ. այրին իւր թշուառ ապրուստն իւր տաժանելի աշխատութեամբն հազիւ թէ կը հայթայթէ. Այսու ամենայնիւ (այնքան քաղցր է կեանքն) այս թշուառներէն եւ ոչ մին կ'ուզէ մեռնիլ։ ինչ որ կայ, միայն թէ ալրիմ, միայն թէ չը մեռնիմ։ Եթէ ամենաթշուառ կեանք անդամ այսքան սիրելի է, ապա ուրեմն որդքան թանկագին պիտի լինի այն կեանքն որ ամէն տեսակ բարութիւններով զարդարեալ է եւ ուր երջանկութիւնն անսահման է։ Այսպիսի երջանկութիւնն, այսպիսի կեանք մեր յաւիտենական բաժինն է. ուստի արժան եւ պարտէ մեզ ՚ի սրտէ գոհանալ զԱստուծոյ այս բարութեան համար. «Ընկլու մահ ՚ի յաղթութիւն»։ կեանք եղաւ մեր բաժին։

(Շարունակելի)

### ԵԿԵՂԵՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Հանդիսիս եռամսեայ զինն է ՚ի Տանկաստան 7 դահնեկան, րդքատարաւ 10 դահնեկան, եւ ՀԱՏԼ 20 ՓԱ.ԲԱ.Յ, Եւրոպա, 2 $\frac{1}{2}$  Ֆր. Հեղիկաստան, 1 $\frac{1}{2}$  Ռուփի. Պարսկաստան, 3 Ղոն. Ռուսաստան 1 Ռուբլի։

Վճարումն պէտք է որ միտս կանխիկ լինի։

Նամակ կամ որ եւ իցէ գրութիւն պէտք է ուղղել առ Խմբագրութիւն Եկեղեցի Հայաստանեայց Հանդիսի, Զաքմաքնըլար, Յակոբեան խան, Պահատեան Տպարան։

Խմբագիր

ԹՈՐՈՍ ԶՈՒՂԱՅԵՑԻ

կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԵԱՆ

Զաքմագնըլար, Յակոբեան խան, Թիւ 10, 11, 12, 13

معارف عموميہ نظارت جلیلہ سنت رخصنیہ طبع اولغشدر